

«ԳՈՐԾՈՒՄ» ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՏԵԱՆԱՀԱՐ

Բ. ԶՈՐՅ

Թիկ 1

Ա ր ս ս ս կ ա ր գ ս զ ս ս թ լ



Թարգմ.

Յ. Դ. ԱԹԱՆԱՍԻԱՆ



287 - 1

Ա - 94

1930

Կ Գրատուն «Ֆրումոսոս»  
ՀՐՈՒՄՈՍՈՍ.

25 FEB 2013

ՆԱԽԱԲԱՆ

Բէնէ առ Բէօմիւր ծնած է Լա Բոչէլի մէջ (Յրանսա) 1683ին և 1708ին, դեռ 25 տարեկան երիտասարդ ընդունուած է Գիտութեան Ակադեմին:

Ան իր բնագէտ աշխարհանչակ եղած է և բազմաթիւ գիւտերով մեծ ծառայութիւն մատուցած է իր հայրենիքին գիտութեան ու ճարտարաբուհատին:

Բէնէ առ Բէօմիւր, հարուստի զաւակ և մեծ ժառանգութեան տէր, իր կեանքն ու հարատութիւնը ի ապա զրած է զիտութեան: Իր ամբողջ կեանքի ընթացքին ան եղած է յամառ աշխատող մը և պրագող մը:

Ըստ Բէօմիւր իր մարդ ալ եղած է մեծառագի վեճանձն ու առատաձեռն, ան օդնած է ու բիշներուն՝ ամէն անգամ որ առիթը ներկայացած է:

Վերջապէս առ Բէօմիւր եղած է տիսպար մարդ մը, որուն կեանքը կրնայ իր օրինակ ծառայել բոլոր անոնց՝ որոնք կը փափաղին իրենց եսին թողուլ լու յիշատակ մը:

Յրանսաերէնէ թարգմաներով մեր մատաղ սերունդին կը ներկայացնեմ այս մեծ մարդուն կենսադրութեան քանի մը զիծերը:

Յ. Գ. Աթանասիան

087.1  
4.94

ԱՐ

23 JUN 2009

Ա. Ր. Տ. Ա. Կ. Ա. Ր. Գ. Տ. Զ. Ա. Յ. Մ. Մ. Ա. Լ.



Յէնէ-Անթուան տը Բէօմիւր, ծնած Լա Բոչէլ (Յրանսա) 1683ին, որպէն էր հարուստ աւագանի և անդւոյն դատարանին խորհրդական նէրքօղթ տը Բէօմիւրի: Յէնէ աշխացժ, մասցի, ուսումնասէր տղայ մըն էր: Իր նախասիրութիւնը կը հակէր գէպի բնագիտութիւն և ընական գիտութիւնները: Շատ փոքր տարիքին մէջ ան կը զննէր բայսերը, միջատները և ծովեզը խեցեմորթները:

Իրեն համար բարերազդութիւն մըն էր առանձինն կամ քանի մը ընկերներու հետ երթալ իր ծննդավայրի շրջականները միջատներ ուրոներու: Տասներկու տարեկանին ան արգէն կազմած էր աչքառու հաւաքածոյ մը՝ մեծ կանոնաւորութիւնով և իւրաքանչիւրի տակ նոթագրութիւնով, որ ցոյց կուտար այսչափ մատաղատի տղու մը համար արտակարդ զիծերու կարողութիւն և դատողութիւն:

15955

Փոքրիկն թէնէ համոզին լըած էր բոլոր  
միւս ուսումները՝ նուիրուելու համար իր նա-  
խամիրութեան, բայց իր հայրը, մեծ զարդացու-  
մի տէր մարդ, կ'ուղէր, ամէն բանէ առաջ, ա-  
նոր տալ ընդհանուր կրթութիւն մը՝ զայն պատ-  
րաստելու համար աւելի խորացած և աւելի դժ-  
ուար ուսումներու:

Ան եղաւ իր որդւոյն միակ ուսուցիչը մին-  
չե այն վայրկեանը, երբ այլս գոլէն մ'տնելու  
կարող զատեց զայն: Ան կը զասաւանդէր հին  
լեզուները և գրականութեան գլուխ գործոցները:

—Աւելի յետոյ, կ'ըսէր անոր, քու սիրելի  
ուսումներուդ պիտի նուիրուելու և զանոնք այն-  
քան լաւ պիտի հասկնաս՝ որքան նախնական  
կրթութիւնը քու կարողութիւններդ զարդացու-  
ցած ըլլար:

—Բայց, հայրիկ, զիտել կու տար մատաղա-  
տի աշակերտը, քու զասերդ չեն արդիկեր զիտ  
որ զբանում միջատներու և տունկերու հաւա-  
քածոներ կազմելով, ասիկա այնպիսի զբաղում  
մըն է որ հին լեզուներու ուսման չի վնասեր:

—Մէկ անգամէն պէտք չէ երկու բանի ե-  
տեէ ըլլար, հակառակ պարագային ո՛չ մէկը կըր-  
նաս լաւ կերպով ըներ, երբոր գոլէճ մանելու  
համար բաւական զօրացած ըլլաս, այն ատեն  
կընաս նուիրուել ճաշակիդ, համաձայն, ուսու-  
զութեան, բնագիտութեան, և բնական գիտու-  
թիւններու:

Պ. աը թէօմիւր իր մատաղատի որդւոյն  
յանախ կը կրկնէր իր պատուէրները, բայց տե-  
սաւ անոր չափազանց տիրիլը, և վերջապէս ար-  
տօնեց կազմել քանի մը հաւաքածոներ որ ա-  
ւելի յետոյ անոր օդտակար պիտի կարենային  
ըլլար:

—Ասիկա պիտի ըլլայ, ըսաւ ան, զրուանք,  
ժամանց մը, բայց ոչ ուսումնասիրութիւն մը  
որ իմ զասաւանդութիւնս փձացնէ:

Տզան այս արտօնութենէն ուրախուցու և  
անկէ կ'օգտուէր հաճոյքով, իր մեծագոյն զբա-  
զումն էր իր հաճոյքի ժամերուն զաշտերը վա-  
զել հստապնդելու համար երկրի ամենահազուա-  
գիւտ միջատները:

Ան ունեցաւ տարեկից ընկեր՝ մը՝ Ժան  
Պէրթիէ անունով, որ յաճախ իրեն կ'ընկերանար  
իր պտոյտներուն ատեն: Ասիկս նաւաստիի մը  
որդին էր, որուն բնակարանը Պ. թէօմիւրինին  
մօտ էր երբ ան տեսաւ թէնէի տունէն զուրս  
ելլելը իր երկաթէ տուփով և իր թիթեռնիկի  
ուռկանով, անոր մօտենալով ըսաւ.

—Ահա, նորէն թիթեռնիկի որսորդութեան  
կ'երթաս, սիրելի թէնէս:

—Այո, Ժան, կ'երթամ որոնել ոչ միայն  
թեթեռնիկ, այլ ամէն տեսակ միջատ՝ եթէ զաշ-  
տը անոնցմէ հստաքութբականներ գտնեմ:

—Սակայն զուն շատ կատարեալ հաւա-

քածոյ մը ունիս և չեմ գետեր թէ ի՞նչպէս կըր-  
նաս արդէն ունեցածներուղ վրայ նորեր աւել-  
ցներ

—Միշտ նորեր կը գտնուին, սիրելի ժան,  
և հազուազիւտ րան մը գտնելու փափագը ար-  
դարե այս որորդութեան մեծ համոյքն է: Ես  
ամէն տեսակի իիթեռնիկներ ունիմ, շերեփիկո-  
թիկներ, ճարուաներ, ջրբակներ, կարմրորդներ և  
նոյնիսկ տաք երկիրներու հետաքրքիր միջատ-  
ներ որ հաւաստիներ բերած են ինձի, այսու-  
հանդերձ, միեր երկրին մէջ այնքան մեծ թիւով  
կան, որ կը յուռամ միշտ յաջողիլ անծանօթ  
տեսակով մը ճոխացնել հաւաքածու, և որոնց  
անուն մը տալու համոյքը պիտի ունենամ:

—Եթէ քեզի համոյ կը թուի, քեզի հետ  
որորդութեան պիտի գտմ և, կարելի է, պիտի  
կրնամ սրաալ այս վայրկենիս մարդերուն վրայ  
թռչող գեղեցիկ թիթեռնիկներէն մէկը, Այսօր  
ես ազատ եմ, որովհետեւ արձակուրդի մէջ ենք,  
և քանի որ քեզի պատահեցայ՝ ծնողացս հաւա-  
նութիւնով քեզ հետ դաշտը պտոյաի կ'ելլեմ:

—Ես ալ հօրս հաւանութիւնը ունիմ, որով-  
հետեւ այս առուու լատիներէն քերականութեան  
դասս լաւ գիտցայ, ուրեմն ինձի հետ եկուր, հա-  
ճելի պառյատ մը կ'ընենք:

Երկուքը միասին դաշտ երթալով սկսան  
իրենց որսին որ առատ էր, թէնէ բաղդը ունե-

ցաւ, իր հաւաքածոյին վրայ աւելցնելու շատ  
հազուազիւտ քանի մը բգէզներ, որոնցմէ մէկը  
կոյարզէզ մըն էր գեղեցիկ կապոյտ գոյնով մը,  
որ երկար ատենէ ի գեր կը փնտուէրո

Դաշտին մէջ ուրախութիւնով կը վազէին  
միջատներուն ետեւէն, որոնք իրենց քմայքոտ  
թռիչքով իրենց կը քաշէին, երբոր ծովեպը դը-  
տան ինքզինքնին:

—Շատ հեռացած ենք, բաւ ժան, կը կար-  
ծեմ որ տուն դառնալու տաենն է:

—Այս, խոկոյն պիտի դառնանք, պատա-  
խանեց թէնէ: Բայց քանի որ ծովափն ենք, ոգ-  
տուինք և քանի մը խեցեմորթ հաւաքենք, հոս  
մեծ քանակութիւնով կան ովկիանոսը եզերող  
ժայռերուն պատճառով. ա՛ռ, ահա արդէն ինչչա-  
փառ մ'ր

—Միթէ խեցեմորթներու ու ժժմակներու  
հաւաքածոյ մըն ալ կը կազմնեա, հարցուց ժան  
խնդալով:

—Այդ ոչ շատ դժուար պիտի ըլլայ ատի-  
կա, բայց կը փնտում խեչափառ մը կամ խեց-  
դետին մը որուն մէկ ոտքը կտրած ըլլայ . . .

—Կոտրած ո՛տք մը Ահա առարօրինակ զա-  
զափար մը ինձի այնայէս կը թուի որ ամբողջ  
խեցդետին մը աւելի լաւ է . . .

—Ուտեկու համար չէ, փորձ մը ընել կ'ու-  
զեմ: ինձի համար գոյն գոյն որ քանի մը խեցե-

մորթներ երբ արկածով կոտրեն կամ փրթի ի-  
րենց մէկ ոտքը՝ առաւելութիւնը ունին տես-  
նել անոր վերարուսնիլը:

—Ե՞ն, ինչպէ՞ս ատոր կրնաս հաւատար Ահա  
ծեր կիներուն գիշերը պատմածներուն նման  
հէքեաթ մը:

—Աչ, ժան, հայրս ինքը ինծի ըսած է որ  
տեսած է իր ունելիներուն մէկէն զրկուած խեց-  
գետին մը, որ ժամանակ մը յետոյ իր կորսըն-  
ցուցած անդամով օժտուած է:

—Երատէս ասիկա տարօրինակ է, աս կը  
նմանի հայր Պուէտէքին վերջին պատերազմին  
մէջ կորսնցուցած սրւենքը բուսներուն:

—Հայրս չի խարուիր, երբ ան բան մը կը  
հստատէ . . .

—Եը հաւատամ, քանի որ հայրդ ըսած է,  
բայց կը սիրեմ տեսնել այսպիսի հրաշալի խեց-  
գետին մը: Ասիկա կը նմանի ծովի համբաւա-  
ւոր օձին՝ որուն հանդիպած ըլլալ կը յաւակնին  
հաւաստիները ովկիանոսին մէջ:

Ես իմ որսումներուս մէջ արդէն տեսած  
եմ, ըսաւ թէնէ, շատ զարմանալի բաներ և ոչ  
մէկ բան կը ժխտեմ՝ տանց լաւ մը պրադեերու:  
Սյս ժայռերուն քով երթանք, եթէ դտնենք  
խեչափառ մը կամ խեցգետին մը որուն մէկ  
ոտքը հազիւ կազմուած և միւսէն կարճ է, աս  
անոր համար է որ ո և է արկածով մը կորսուած

6

ոտքի մը տեղ նորն է, համամի՞տ ևս ինձ հետ  
—Այո, և այս պարագային ասիկա փորձ մը  
պիտի լլայ:

Ժայռերուն մէջ քիչ մը վնասուածքէ յե-  
տոյ ժամուզատի տղաք գտան երկու խեցեմորթ-  
ներ որոնց ունելիներէն մէկը փոքր և կակուղ  
էր, մինչդեռ միւսը կարծր և ահագին:

—Ահա՛, դոչեց թէնէ յազթական, ինչ որ կը  
հստատէ թէ կորսուած հիներուն տեղ նոր ու-  
նելիներ որուած են:

—Երբեք չէի կարծնը, մռմռաց ժան:

Երկու բարեկամները իրենց մայրերուն տա-  
նելու համար խէչերու և ժմմակներու հունձք  
մըն ակ ըրին և խոկոն տան հռմբան բռնեցին:

Որ մը, թէնէ, կտ թոշէլի դաշտին մէջ  
ապուրամի մը շուքը նստած կը զրակէր  
իր տուփերէն մէկուն մէջ զասաւորելով քանի  
մը միջատներ որոնք նոր հաւաքոծ էր Ան իւ-  
րաքանչիւրին տակ կը զրէր կարճ նօթագրու-  
թիւն մը՝ նշանակնրով տնունը տեսակը և մաս-  
նայատկութիւնները

Ան այնքան տարուած էր իր աշխատան-  
քով, որ չիմացաւ, երեք մարդոց իր քով զալով  
մէծ անակընկալով զինքը զիտեկնին: Ասոնցմէ  
մէկն էր Պ. Հէնոլթ, ընդհանուր ագորտակապան

7

և Պ. Բէօմիւրի հօրեղբօրորդի, երկրորդը՝ անորտղան Շարլը տասներկու տարեկան, որ յևտոյ պիտի ըլլար Խորհրդարանի նախագահ, գրագէտ և քանասսեղծ, իսկ երրորդն էր համբաւաւոր ուսուցագէտ և երկրաշափ վարինեռն, Գոլէճ արքանսի բրոֆէկտօր:

Ասոնք Բարիգէն կու դային Լա Բոչէլի շրջակաները գիւղագնացութեան. Պ. Հէնոլթ չէր կրցած տակաւին իր տղդական Պ. Բէօմիւրի այցելութեան երթար:

—Ե՞ն լաւ, պղտիկ Բէնէս, հարցուց իսկոյն ընդհանուր աբարակագանը, ի՞նչ կ'ընես հոդ:

Յանկարծակիի եկած տղան ոտքի ելաւ, բարեկց և պատասխանեց.

—Կը տեսնէք, իր դասաւորիմ միջատի հաւաքածու:

—Ըւրեմն ընական պատմութիւնը առվրած ես, բառւ Վարինեռն որ Բէնէի նոթերը կը կարդար:

—Ես տարերքը կարդացած եմ հօրս գիրքերէն մէկուն մէջ և կը ջանամ ես ինքս տեղեկութիւն հաւաքել, որովհետև ներկայիս հայրս ձեռքս կու տայ միայն յոյն և լատին հեղինակներու գործեր:

—Նատ լաւ կը հաւաքես, հաստատեց Վարինեռն, այս նոթագրութիւնները չափազանց յստակ և ճշգութիւնով խմբագրուած են, հաւաքածող շատ գեղեցիկ է:

Բէնէ, յուզումէն կարմբած: Մոյց կու տարի իր զանազան տուփերը, ուր երկրի բաղմաթիւ միջատները դասաւորուած էին իրւնց սեռերով ու տեսակներով:

—Արդարն այս տղան տարօրինակ է, գոչեց Վարինեռն բայց ի՞նչ կը տեսնեմ, զուն միայն ընական պատմութիւնով չես զրադիր, որովհետեւ անա երկրաշափական խնդիրներ՝ որոնք քու տարիքիդ համար շատ յառաջացած են: Ուրեմն երկրաշափակութիւնն ալ կը սիրեա, բարեկամտ:

—Երբեմն պատկերներ դժերով կը զրօսնում:

—Ըսէ՛ ուրեմն որ զուն կ'որոնես իրենց կշիռներն ու յատկութիւնները: Բայց ուրկէ՛ սովրած ես սկզբունքները:

—Հօրս գիրքերէն մէկուն մէջէն ոռվրած եմ:

—Եւ կրցած ես ինքնիրենդ զարգացնե՛լ... Այս տղան փոքրիկ թասգալ մըն է, ե՞ն լաւ, բարեկամս, եթէ օր մը Բարիկ գաս ուսման հետեւելու, կրնաս իմ օգնութիւնս վայելեր:

—Սիրելի Բէնէս, ըստ երիտասարդ Շարլը, կ'երթանք քանի մը շարաթ անցնել Լա Բոչէլի շրջակայքը: Կրնանք միասին լաւ պտոյտներ ընել և խաղալ:

—Նատ երջանիկ պիտի ըլլամ, սիրելիս, քեզ ուսման և խաղի ընկեր ունենալով:

—Մանաւանդ խաղի, ըստու Շարլ խնդրով  
որովհետեւ պէտք չէ միշտ ուսմանց մէջ խորա-  
սուզուիր:

Պ. Հէնոլթ և իր ընկերները կը հեռանային  
թողով Ծէնէն իր միջատներու դասաւրումով  
զրագերու: Անոնք ուղղուեցան դէպի Լա Բոչէ:

—Երթանք տեսնել հօրեղբօրդովիս Պ. Բէօ-  
միւրը ըստ բնդանուր տօքարտկապանը կը  
շտապիմ անոր հետ խօսիլ իր որդւոյն մասին  
վատահ եմ որ ան կ'անդիտանայ այս տղուն  
դիտական հրաշալի կարագութիւններու ինքն է  
որ միայն ոտանձնած է Ծէնէի կրթութեան հո-  
գը: սրովհետեւ ինքը հին հեղինակներու մոլի  
բարեկամ մըն է, պէտք է իր տղուն միտքը ա-  
նոնց ծանօթութիւններով լեցնէ:

—Արդարեւ մեղք է, ըստ Վարինեոն, որ  
գիտութեան այսքան լաւ ատակ տղայ մը չմըլը-  
ուի հոն՝ ուր իր ձաշակը կ'առաջնորդէ:

Ո՞րհրդական ար Բէօմիւր յանկարծաւ-  
կի եկաւ իր ազգականին և նշա-  
նաւոր րոտֆէսէօր Վարինեոնի անակընկալ գա-  
րւառտէն:

Առաջին խնդակցութիւններէն յետոյ Պ. Հէ-  
նոլթ ըստ իր հօրեղբօրդորդույն:

—Ցղուն մասին խօսիլ կ'ուղենք:

—Բէնէի: Միթէ զայն տեսա՞ք:

—Այս, անոր հանդիպեցանք դաշտը, և իմ  
բարեկամն Վարինեոն սքանչացաւ անոր մի-  
ջատներու գեղեցիկ հաւաքածոյին վրայ:

—Իրաւ է, աւելցուց Վարինեոն, ասիկա  
այսքան երիտասարդ տղու մը համար բացար-  
ձակապէս յատկանշական աշխատանք մըն է:

—Արտօնած եմ իրեն, ըստ Պ. ար Բէօ-  
միւր, շարունակել իր հաւաքածները իր զրո-  
սանք, բայց չեմ կարծեր որ անոնք իրական  
արժէք մը ունենան:

—Չեր որդին, աւելցուց բրոֆէսէօրը, ինքն  
իսկ գտած է միջատներու զասաւորումը, ինչ-  
ուէս թասդալ գտած է երկրաչափութիւնը, այս  
զարմանալի է, և այս զիտական ճամբռուն մէջ  
պէտք է մղել այս տղան:

—Դուք զիս շատ կը գործացնէք, պատաս-  
խանեց խորհրդականը, ևս Բէնէի կ'աւեանդիմ մի-  
այն հին լեզուներ և ֆրանսերէն լեզուն և որո-  
շած էի այս ուսումները աւարտել նախքան  
ընական պատմութեան անցնիլը:

—Հաւատացէք ինձի, բարեկամս, ըստ  
ընդհանուր ազգակապանը, զի՞ր տղադ լաւ գո-  
րէմ մը, ուր ան ստանայ թէ զրական և թէ գե-  
տական ուսում:

—Այդ մատին կը խորհիմ, եղբակացուց Պ.  
ար Բէօմիւր

Այս վայրկենին Բէնէ երեցու զրան վրայ՝  
վերադած ըլլալով իր պատյտէն։ Ան շատ  
չուղուեցաւ տեսնելով իր հօր խօսակցութիւնը,  
իր հօրեցորդուոյն և Գոլէճ ար Ֆրանսի ըրո-  
ֆէսէօրին հետ։

—Պատիկ Բէնէս, ըստ անոր իր հայրը, այս  
պարոնները գովքդ ըրած են և կը զրուատեն  
միջատներու հաւաքածող հետաքրքիր եմ ա-  
ւելի ուշադրութիւնով քննելու զանոնք քու  
պրապումներուդ արդիւնքը դիր մեր աչքի ա-  
ռաջ։

—Դուք դիտէք, հայր, պատասխանեց Բէ-  
նէ, որ իմ պարապուրդներուս զրազելու համար  
է որ կազմած եմ իմ հաւաքածոս՝ ձեր հաւա-  
նութիւնով, բայց չէի կարծեր թէ իմ միջատ-  
ներու հունձքս կրնար կարեորութիւն ունենար  
նաև չէի համարձակեր զայն ձեզի ցոյց տար Ա-  
հա բոլոք՝ ինչ որ մինչեւ հիմա կրցի ընկր

երիտասարդ տղան սեղանին վրայ տարա-  
ծեց այն տուփերը որոնց մէջ հաստատած էր  
միջատները կատարեալ գիտական զասաւորու-  
մալ իւրաքանչիւրին յատկացուած նոթագրու-  
թիւնով։

Իր հայրը հմուտ զրականութեան, շատ  
զսազած չէր բնական դիտութիւններով, բայց  
բաւական ծանօթութիւն ունէր զատելու համար  
այս տասներկու տարեկան տղուն նշանաւոր

աշխատանքը։ Ան այնքան յաւզուեցաւ որ Բէ-  
նէն սեղմեց իր բաղուկներուն մէջ և ըստ։

—Սիրելի տղաս, այժմէն դուն կրնաս ա-  
զատօրէն նուիրութիւ քու սիրելի ուսումներունց,  
բայց, որովհետեւ ես չեմ կրնար քեզ առաջնոր-  
դել բնադիտութեան և բնական պատմութեան  
մէջ, դուն պիտի մտնես Բոթիւի գովէնք, որ ին-  
ձի յանձնարարած են իրը այս շրջանի լաւագոյ-  
նը։ Մինչեւ վարժարանի վերաբացումը քեզի ար-  
ձակուրդ կու տամ և քանի որ հօրեղօրորդիդ  
Շարլը ժամանակի մը համար հոս է, երկուք ոգտուեցէք ձեր պարապուրդէն՝ զրազելու հա-  
մար ձեր ձաշակին համեմատ։

անի մը օր աւելի յետոյ բրոֆէսէօր  
վարինեռն Բարիկ դարձած էր Պ. աը  
Բէօմիւր իր հօրեղօրորդի ընդհանուր ագարա-  
կապանը և անոր Շարլ որդին արդէն հրաւիր-  
ուած էր գալ ժամանակ մը անցնել Լա Բոչէլէն  
տասներկու վարսախի չափ հետի գտնուող իր  
սքանչելի զղեակը։

Ամենամեծ հաճոյքով է որ երկու մատաղատի  
տղաքը ար Բէօմիւրի սեփականութիւնները դա-  
ցին, որովհետեւ ան կը պարունակէր շատ ըն-  
զարձակ գարաստաններ և պարտէզներ ուր կըր-  
նային գտնել զանազան զրազումներ։ Բէնէի համար

միջաց մըն էր նաև տւելցնելու իր հաւաքածուները, և որովհետեւ դարասատանին մէջ բազմաթիւ մեղուի փեթակներ կալին, մտազրեց մօտէն ուսումնասիրել այս միջատներուն կեանքը և աշխատանքը, որուն վրայ աւելի յետոյ ան զրեց յատ նշանաւոր զիրք մը:

Իէնէ այս շրջանին մէջ ունէր նաև քանի մը տարեկից բարեկամներ, մօտակայ զղեկատէրերու տղաք. այսպէս, ըլլայ անտառներուն մէջ ըլլայ շրջակայի ճակներուն վրայ զբազումը չէր պականի:

Արգէն տը Բէօմիւրի դղեակին մէջ իր նախքին ժամանցներուն Բէնէ համբերութիւնով դիտած էր իր հօր փեթակները և մեղուներուն վըրայ շահեկան նոթեր առած էր, բայց միտքը զրած էր հարց մը լուծեր որ իր առջև կը զըռուէր ամէն անդամ որ կը սքանչանար մեղուներուն գործունէութեան և անոնց երթուղարձին վրայ: Ան Շարլին հարցուց.

—Կր խորհի՞ս որ մեղուներուն թագուհին իրական հեղինակութիւն ունի իր փեթակին վըրայ, ան կը նմանի՝ թագաւորի մը որ կը կառավարէ իր նահանդները և հօն կը հաստատէ յարգուած սատիկանութիւն մը:

—Ո՞հ, անսանկ հարց մը մէջտեղ կը դնես՝ որուն վրայ խորհած չեմ, բայց, ինչպէս կ'ուզես որ միջատները, նոյնիսկ մեղուները, թագուհին

մը ունենան և ճանչնան անոր հեղինակութիւնը ինչպէս ժողովուրդ մը կը ճանշնայ թագաւորի մը Ասիկա կը Նմանի հիւրիներու հէքեաթի մը:

—Կարելի չէ մխտել բացատրեց Բէնէ, որ մեղուները թագուհի մը ունին, ասիկա կը հաստատեն բոլոր անոնք որ մօտէն ուսումնասիրած են փեթակներու հաստատութիւնը, ուրեմն այս հարցը չէ որ վճռել կ'ուզեմ, կը փափագիմ գիտնալ թէ թագուհիի մը ներկայութիւնը բացարձակապէս անհրաժեշտ է և ան կրնայ ճանձերը աշխատանքի մղելով աւելցնել մեղրի արտաշըռութիւնը:

—Ի՞նչ շահ, Բէնէ, որ փեթակները թագուհի մը ունին կամ ոչ Ասիկա զիս չի շահադրրութեար, բաւական է որ կարենամ ուտել ընտիր մեղր մը:

Երիտասարդ տը Բէօմիւր այս բնական գիտութեան հարցերուն մասին իր հօրեղորորդիին պէս անտարբեր չէր կրնար մնար, իրեն տարեկից բոլոր տղաքներէն աւելի խոր գիտող ան կ'ուզէր գիտնալ ամէն բանի ինչուն:

—Մեղուները թագուհի մը ունին, կ'ըսէր ան, աս ստոյգ է, բայց ինչո՞ւ համար թագուհի մը ունին, եթէ ան անօգուտ ըլլար՝ գոյութիւն չը ունենար, կ'ուզեմ գիտնալ իր գերը փեթակին մէջ:

Դղեսակի պարտիզաններէն մէկը, Մարթէն, Մասնաւորար վեթակներու պահպանումին հոկտութեան, հոգը սուանձնած էր, անդաւ տեղեակ էր մէզուներու կեանքին ու աշխատանքին: Բէնէ յաճախ կը հարցուեփորձէր զայն այս մտադիր միջատներու մասին:

—Մեզուները կը բացատրէր իրեն Մարթէն, կը խմբուին պար ըսուած միութիւններու մէջ որ յաճախ կը պարունակէ աւելի քան քան հազար դործաւոր, 1500էն 1600 աւագ կամ արու որ դործաւորներէն մեծ են և թագուէի մը դործաւորները ամէնէն փոքրերն են, ասոնք են որ կը շինեն թիջները ուր մեզը պարփակուած էն կ'երթան քաղել տունկերու հիւթը և կը սընուցանեն թրժուրները

—Քսէ՛ ինծի, Մարթէն, հարցուց Բէնէ, թագուէի մը ներկայութիւնը պարի մը բարդաւածումին վրայ պզբեցաւթիւն ունի՞:

—Թագուէին պղտիկ տէրս, պարին հոգին է փեթակի մը մէջ երկու հատ չի կենար. և եթէ դիպուածով պարին մէջ շատեր ծնին՝ անդրանիկը միւնաները կը մեռցնէ գործաւոր մեզուներու օգնութիւնով:

—Ո՞հ ի՞նչ հրաշալի է:

—Կը պատահի որ երթեմն, այն թիջէն ուր ծնած են, երկու թագուէիներ դուրս կ'ելեն, այն ատեն կատաղի կերպով կը կուռին, գործաւոր-

ները անոնց բոլորտիքը չը կը կազմէն և այս ընդհարումին հանդիսաւես կ'ըլլան, աւելի տկարը չի կրնար փախիր որովհետեւ մեզուները զայն կը հետապնդեն և կը սոփիսեն գոյ վերստին մենամարտի, որ չի վերջանար մինչեւ որ երկու ոսոիններէն մէկը չմեռնի: Մեղուները իրենց թագուէիին համար մեծ փոյթ ունին:

—Ան ատեն երբ թագուէին ո և է արկածի մը հետեանքով կորսուի, պարը կը վնասուի՞:

—Այո, պղտիկ տէրս, ես արդէն հասաւատած եմ որ պարը կը ցրուի երբ թագուէին կրսուի:

—Կրնա՞ս պար մը երկու մասերու բաժներ, թողով թագուէին մէկ մասին հետ փեթակը և միւս կէսը տեղաւորելով ուրիշ փեթակի մը մէջ:

—Ատիկա զիւրին է, ես այդ բաժանումը պիտի կատարեմ:

Պարի մը մէկ մասը առանձինն, տուանց թագուէի փեթակի մը մէջ դրուեցաւ, մինչդեռ միւս մասը կը պահէր իր թագուէին Բէնէ մեծ խնամքով դիտեց երկու փեթակներն ալ՝ Մարթէնի օգնութիւնով: Խակոյն հաստատուեցաւ որ մեզուները, գրկուած թագուէիէ, թոյլ կերպով կ'աշխատէին և նոյնիսի այլեւ ոչ մեզը կը շինէին և ոչ մոմ, մինչդեռ իր թագուէին պահող պարը դործունէութիւնով լի էր և շուտով կ'աւելցնէր իր մեզրի և մոմի պաշարը երիտասար տը Բէօմիւր աւելի յետոյ խորապէս ուսումն սիրեց այս հարթը:

Այսպէս էր որ թէնէ իր ժամանակը օդուաշարապէս կը գործածէր, բայց ասիկա զինքը չէր արգիլեր իր հօրեղորդի նարլ Հէնօլիթի և գիւղաքաղաքի քանի մը տղայոց հետ զրօննելու Ան մանաւանդ կը սիրէր վաղել դաշտերն ու անտառները և, միշտ փոքրիկ դիտունը կը զըտնէր իր այս պտոյտներու ատեն ուսումնափրւթեան առարկայ մը:

Ո՞ր մը, Իէնէ և նարէ առաջնորդուած խումբը դաշտի մը մէջ հանդիպեցաւ պիծակներու րոյնի մը Անմիջապէս երիտասարդ տը Ռէօմիւր կանդ առաւ քննելու համար այս բոյնը, բայց առանց անոր դպելու, որովհետեւ գիտէր թէ ինչպէս այս վրէժինդիր միջատները դիւրագրդիո են և իրենց պիծականոցը վրդովող անձնուեն վրայ կը խոյանան:

Մինչ ան ծուած էր բոյնը լաւ տեսնելու համար, գիւղացի պղտիկներէն մէկը, մոռացումով կամ գէշ մտաղրութիւնով՝ դաւազան մը խոթեց այն ծակին մէջ ուր խորուած էին այս վտանգաւոր միջատները. իսկոյն ասոնք մեծ թիւով դուրս եկան ու յարձակեցան տղոց վրայ որ ամենաարագ կերպով կը փախէին Բայց անոնք լաւ կը վազէին սպարը, վրդովուած, զանոնք կը հետապնդէր և կը խոյթէր զանոնք.

սրոնց կը հասնէր. Բարեբաղդաբար ճամբուն վրայ տուն մը կար. խումբը նրբանցքին մէջ սեղմուեցաւ որուն զուոք գոցեց թէնէ:

Ճատ մը տղաք իրենց դէմքին ու ձեռքերուն վրայ ցաւատանջ խայթուածք ունէին, բայց աղարակապանը լաւ խնամեց զանոնք, քաշեց խայթոցները և վէրքերը իւղով լրաց Դէպքը գէշ հետևանք չունեցաւ, բայց չարիքին հեղինակը իր ընկերներէն խստիւ պախարակուեցաւ և Ռէնէ հազիւ կրցաւ արգիլել. որ պատիժ մը չկրէ:

—Այս անիծեալ պիծակները շատ չար են, ըստ փոքրիկ գիւղացի մը:

—Անոնք միայն պաշտպանեցին իրենց բընակարանը, որուն շինութեան համար այնքան նեղութիւն կրած են, պատսսխանեց երիտասարդ տը Ռէօմիւր, կենդանիներուն չարիք մի հասցնէք, անոնք ձեղ հանգիստ կը թողուն:

Փոքրիկ բնագէտին այս դասը տղոց միտքը մնաց: Պէտք է յուսալ՝ չնորհիւ խայթոցներու փաստին՝ որով զինուած էին պիծակները:

Հէնէ ոչ միայն սիրելի ընկեր մըն էր, այլ նաև տը Ռէօմիւրի գիւղաքաղաքին տղոց հանդէպ բարի ու վեհանձն: Էր իր անձնական քսակէն այնքան բարիք կ'ընէր որ-

քան կրնար։ Երբ իմանար որ ընտանիք մը նեղութեան մէջ էր կամ տղայ մը հիւանդ էր, իր ծնողաց հաւանութիւնով ան կը փութար զըրպաղներուն օգներ

Օր մը իմացաւ որ Բիէր Հիւթէն անունով պղտիկ տղայ մը, որուն ծնողքը ուը Ռէօմիւրի դղնակին մօտակայ խղիկ մը կը բնակէր, սրունքը կոտրած է։

—Իր հայրը, ըստծ էր Մարթէն պարտիզարնը, ագարակի խեղճ ծառայ մըն է որ հազիւ կրնայ իր Ընտանիքը պահեր Զի կրնար բժիշկ մը տանիլ և տղան չափազանց կը տուուալի ողբարի խշտեակի մը վրայ։

Այս տիուր լուրը առնելուն պէս Բէնէ իր մօրթէն ստացաւ բաւական կարեոր գումար մը իր յատուկ զրամէն և դնաց այցի փոքրիկ արկածեալին որ անակընկալի եկաւ տեսնելով իր խոնարհ բնակարանը գալը գիւղաքաղաքի տիրոջ որդեոյն Հիւթէնի հայրն ու մայրը բոլորովին վրդուվուած էին։

—Պարոն Հիւթէն, ըստ Բէնէ, պէտք է որ բժիշկը կարելի եղածին չափ շուտ դայ տեսնել ձեր որդին, այսպէս ան խեղանդամ կը մնայ և աւելի յետոյ ձեզի չի կրնար օգներ

—Այդ Մտօին խորհած ենք, բարի տէրս, բայց բժիշկը քաղաքէն դալու համար շատ լիրամ կ'ուզէ և մենք շատ աղքատ ենք ու իր տիցութինը վճարելու անկարող։

—Մախսքի մասին մի՛ երկմախք, կ'ուզնմ որ Բիէրը լաւ խնամուի, ես բժիշկը կը զրկիմ, գուռք րան մը պէտք չէ վճարեք։ Առայժմ առէք այս գումարը որ թոյլ պիտի տայ ձեզի փոքրիկ հիւանդին զօրացուցիչ մնունդ մը տալու։

Երկու գիւղացիները ուրախութենէն կույցին և չէին գիտեր ինչպէս յայտնէին իրենց երախտագիտութիւնը երիտասարդ Բէնէի։

—Քաջարտութիւն, Բիէր, ըստ անիկո, զուն շուտով պիտի դարմանուիս, յաճախ քեզ տեսնել պիտի զամ, քու մասիդ տեղնելութիւն, առնելու։

Բէնէ իր այցելութիւններով չդոհացաւ, ան յաճախ փոքրիկ տղուն զրկեց պտուզներ և խըմորեկէններ որոնք կը մեղմէին անոր տառապանիր և կը փութացնէին դարմանումը։

Այսպիսի վարմունք մը ի՞նչ սքանչելի սիրտ մը կը ցուցադրէ, իր ամբողջ կեանքի ընթացքին Բէնէ նոյն զգացքունքը ցոյց տուաւ և օգտուելով իր մեծ ժառանգութենէն, ան երեք շթելայաւ թշուառները միխթարելուն մէջ՝ երբ առիթը կը ներկայանար

Վերոյիշեալ պատահարին մէջ իր մայրն ալ ընկերացաւ անոր վեհանձն վերաբերմունքին և կանչուած բժիշկը Բիէրին լաւ խնամք տարաւ։ Հիւանդը դարմանուելէ յետոյ դղեակին մէջ ծառայութեան տանուեցաւ, ուր օրինապահ և անձնուեր ծառայող մը եղաւ։

նդիանուր ադարակապանը և իր տղան  
նարը արձակուրդի վախճանին Բարիզ  
վերաբարձան

Պ. աը Ռէօմիւր, դատելով որ այլևս ինքը  
չպիտի կրնայ վարել իր որդոյն ուսումները,  
զայն դրաւ հուաթիէ գոլէճը, ուր գեռատի աշա-  
կերտը նշանաւոր հանդիսացաւ բալոր զիտու-  
թիւններուն մէջ, բայց մանաւանդ բնադիտու-  
թեան և բնական պատմութեան մէջ, Ան կը շաւ  
րունակէր կազմել միջատներու հաւաքածոյ և,  
իւրաքանչիւր պայոյտի ատեն, կը հաւաքէր բո-  
լոր այն բաները՝ որ իրեն արժանի կը թուէին  
մասնաւոր ուսումնասիրութեան

Այս տենջը զինքը առաջնորդեց բաւսկան,  
հետաքրքիր պատահարի մը:

Ան իր դրագարանին մէջ ունէր բազմա-  
թիւ առւփեր որոնց մէջ կը պահէր ջորեակներ  
և թիթեռնիկներ, որոնց կերպարանափոխումնե-  
րը կ'ուսումնասիրէր: Օր մը, այս առւփերը դիպ-  
ուածով բաց կը գտնուէին և այս միջատներէն  
շատերը, իրենց ընծայուած ազատուենէն օգ-  
տուելով, զասարանին մէջ կը տարածուէին՝ ա-  
շակերտներուն պատճառելով անսպասելի զրօ-  
սանք մը թիթեռնիկները և ջորեակները կը  
թոշտէին ամէն կողմ, կը կենային տետրակնե-  
րուն ու դիրքերուն վրայ: Հակառակ բրոֆէօ-

րին սասալին՝ աշակերտները իրենց հետապնդու-  
մին ետեէ էին Ասիկա, քանի մը վայրկեան  
տեղոյ ժխոր մը, խառնակութիւն մը եղաւ բա-  
ցադանջութիւններով և խնդութով: որ դասին  
ընդհատման պատճուռ եղաւ

Բէնէ, այս ընդհանուր խառնակութեան իրը  
պատճառ, բրոֆէօչօրին կողմէ պատժուեցաւ, ի-  
րեն արգիլուեցաւ գոլէճ մեծատներ բերելը և  
ստիպուեցաւ գոհանալ բնական պատմութեան  
սենեակի հաւաքածոյով:

Երբոր ան Բուաթիէ գոլէճի շրջանը աւար-  
տեց, Բարիզ իր հօրեղրօրդուայն Շարլ Հէնօթի  
քով մեկնեցաւ որ իր ուսումնու կը ստանար այն  
ատենի ամէնէն նշանաւոր զիտուններէն:

Բարիզ հաննելուն Բէնէ իր հօրեղրօրդին  
զրադած դտաւ երկրաչափութեան ուսումնաս-  
սիրութիւնով, դասախոս ունենալով զիտութեան  
Ակադէմիի անդամ զիտնական կիսնէ:

—Ահա, ըստ Շարլ իր ակադէմական ու-  
սուցին, շատ ուսումնատենջ նոր աշակերտ մը:

—Հաճոյքով է որ Պ. աը Ռէօմիւրը իմ ուն-  
կընդիրներուն մէջ կ'ընդունիմ:

Երեք ամիս զասերուն հետեւէ յետոյ Բէ-  
նէ արդին իր ուսուցիչն աւելի զիտէր, երկրա-  
չափութիւնը իրեն համար խաղալիք մըն էր, և  
կիսնէ իրեն ըստ:

—Բարեկամու, գուք շուտով իմ ուսուցիչս  
23

պիտի ըլլաք, ես այլես ձեզի սովորեցնելիք բան  
մը չունիմ:

Բէնէ այն ատեն քսան տարեկան էր:

Ան լքեց սւսողութիւնը և հութիունեցաւ  
բնական դիտութիւններու, ընելով զանազան  
գիւտեր որոնք իր փառքը կազմեցին:

Քուներեք տարեկան հասակին ան ան-  
ուսանուեցաւ գիտութիւնն Ակադեմիին անդամ,  
ուր վերագտաւ իր Վարինեոն ուսուցիչը և գիտ-  
նական արքայ Պինեոնք, որսնք իր բարեկամնե-  
րը եղան:

Հոռուեն առ Ռէօմիւրի կեանքը ե-  
ղաւ շատ եռանդուն իր գիւտերն ու  
հնարները իրարու յաջորդեցին առանց ընդհա-  
տումի:

Ան նախ պողպատին վրայ փորձեր բրաւ և  
յաջորդուաւ զայն չինել Ֆրանսայի մէջ, Այս գե-  
ղեցիկ գիւտը, որ Փրանսացիներուն թոյլ տուաւ  
աղատի անգիտական պողպատէն, երկրին մէջ  
մէծ խանդավառութիւն յառաջ բերաւ Սլես  
Ֆրանսա ազատած էր խնամակալէ մը որ իրեն  
տուզի կը նատէր և որ պատերազմի պարագային  
կրնար զինքը զրկել այսքան օգտակար մետաղէ  
մը: Ենորհիւ առ Ռէօմիւրի հանճարին ան ամէն  
հոգուտարութենէ ձերրազատուած էր:

Արքայական խնամակալը որ Լուգովիկոս  
ժեկան անչափահասութեան միջոցին ֆրանսան կը  
կառավարէր, ուղեց ձանչնալ այս գեղեցիկ գիւ-  
տին հեղինակը: Աբրայ Պինեոն Օրլէանի դուք-  
սին ներկայացուց փոքրիկ գիտունը:

—Տէր իմ, բսաւ աբրայ Պինեոն, հպարտ եմ  
ձեզի ներկայացնելու ան՝ որ իր երկրին պուած  
է արտազրութիւն մը որ մինչեւ հմա Անգլիա-  
յէն կը գնէինք: Գիտեմ թէ ինչ ծանր փորձերով  
և ինչ հրաշալի յարատեւութիւնով Պ. առ Ռէօ-  
միւր ձեռք բերած է այս հրաշալի արդիւնքի:

—Պարո՞ն առ Ռէօմիւր, պատասխանեց խր-  
նամակալը, զուք ձեր հայր հնիքին արժանի էք  
և երջանիկ եմ ձեզ ընծայելով, իբր վարձատ-  
րութիւն, տարեկան տասներկու հազար սակի  
թոշակի մը:

—Տէր իմ, յարեց առ Ռէօմիւր, ձեր մեծ  
վեհանձնութենէն աղջուած եմ, բայց հաճեցէք  
ինձի թույլ տալ ձեզի յայտնել իղձ մը:

—Խօսեցէք, պարո՞ն:

—Ոհ բու, տէր իմ, ձեզմէ կը խնդրեմ բա-  
րեհաճիլ սահմանել որ այս թոշակը շարունակ-  
ուի, ինձմէ յետոյ գիտութեանց Ակադեմիին որ  
պէտք ունի աղբիւրի օգնելու համար գիտուն-  
ներուն իրենց փորձերուն և արուեստի կատա-  
րելութեան համար:

—Ձեր վախաղը ընդունուած է, պատաս-

խանեց խնամակալը, եթէ Ակադեմին կրնայ ձեւ-  
րինին պէս օգտակար գիւտեր թելադրեր, այս  
տարեթոշակը կրնայ դործածեր

Իշխանը այս թոշակը արձանադրեց Ակա-  
դեմիի անունին 1722 Դեկտեմբերին:

Տը Ռէօմիւրի բազմաթիւ գիւտերուն մէջ  
կարելի է յիշել ջերմաշափը, որ իր անունը ան-  
մահացուց:

Բոլոր մեր զեռատի ընթերցողները զիտեն  
որ ջերմութիւնը կ'ընդարձակէ հաստատուն և  
հեղուկ մարմինները, բայց հեղուկները աւելի  
ընդարձակուող են քան հաստատունները և այս  
սկզբունքին վրայ է որ հիմնուած է սնդիկի կամ  
ալքոօիի ջերմաշափը:

Պիտի գրադինք սնդիկի ջերմաշափով Զան-  
չինելու համար կ'ընտրուի չափաղանյ նեղ ա-  
տակիէ խողովակ մը՝ իր ամբողջ երկորութեան  
վրայ հաւասար տրամադրով և մէկ ծայրը զա-  
նաձե կամ գնդաձե ուռած ընդունարանով մը:

Այժմ պէտք է այս ընդունարանը սնդիկով  
լեցնել, ասոր համար լոււ մը կը տաքցուի և խողո-  
վակին բաց ծայրը կը միխճուի կատարելապէս  
մոքուր սնդիկ պարունակող ամանի մը մէջ:  
Տաքութենէն ընդարձակուած ողը պաղելով իր  
ծաւալը կը պատիկցնէ և սնդիկը կը բարձրանայ  
խողովակին մէջ:

Այս սնդիկը եռալու աստիճան կը տաքցուի

և իր շողիները կը վաճեն խողովակին մէջ ողին  
մնացորդը: Նորէն բաց ծայրը կը միխճուի սնդի-  
կին մէջ և մետաղէն նոր քանակութիւն մը կը  
թափանցէ խողովակին ներս, այսպէս կը շարու-  
նակուի մինչեւ որ գլանը և ամրողջ խողովակը  
սնդիկով լեցուի: Ասկէ յետոյ պէտք է միայն բաց  
ծայրը գոցել զայն բոնելով լամրի մը վրայ՝ որ  
հալեցնէ ապակին:

Հիմա պէտք է խողովակը աստիճանաւորել,  
ասոր համար զայն կը միխճուի հալող սառի մէջ  
և կը նշանակուի այն կէտը ուր կը կենայ սըն-  
դիկը: սափկա կէտ մըն է որ նոյն ջերմաշափին  
մէջ երրեք չի փոխուիր: Յետոյ զայն կը միջը-  
ծուի եռացեալ ջուրի մէջ և այն կէտը ևս ուր  
կը կենայ սնդիկը կը նշանակուի: Այս կէտը ևս  
անփոփոխ է:

Այս երկու ծայրակէտերու միջոցը կը բաժ-  
նուի Սէտիուսի (հարիւրամասնեայ) ջերմաշա-  
փին մէջ հարիւր մասի, ֆարէնհայթին մէջ հա-  
րիւր ութսուն մասի, ար Ռէօմիւր ութսուն մա-  
սի բաժնած է այս միջոցը: Ռէօմիւրի և Սէլսի-  
ուսի աստիճանաւորութիւններուն սառի կէտը զէրո  
կը նշանակուի, իսկ ֆարէնհայթի մէջ 32: Սէլ-  
սիուսի մէջ եռացման կէտը հարիւր է, Ռէօմիւ-  
րինին մէջ ութսուն և ֆարէնհայթին մէջ 212:

Ստոյդ է որ ար Ռէօմիւրէն առաջ ուրիշ  
ջերմաշափեր գոյութիւն ունէին, բայց հնարող-

Ները միայն ամենաբարձր կէտը (եռացեալ ջուրի) նշանակած էին, անոնք ամենացածը՝ սահմանած չէին Տը Ռէօմիւրն էր որ առաջին անգամ ընտրեց իրը երկու ծայրակէտեր սառած ու եռացած ջուրը:

Որքան որ այսօր առաւելապէս հարիւրաս մասնեալ ջերմաչափը կը գործածուի, բայց ան ալ որ Ռէօմիւրինը կարելի է նկատել քանի որ նոյն ծայրակէտերը ունի:

Տը Ռէօմիւր դեռ ուրիշ փորձեր ըրաւ որոնք զինքը նշանաւոր դարձուցին ամբողջ աշխարհի մէջ, առ դրադեցաւ արուեստական կերպով հաւաք ու թռչուններու հաւկիթներէն ձագ հաներու միջոցներով, Այս նիւթին վրայ գրեց երկու հատոր որ ամբողջ Եւրոպայի մէջ մհծ աղմուկ յարուցին:

«Եգիպտացիները կը դրէր ան, բաւական ջեռոցներ ունէին տարուան մէջ 90 միլիոն վառեակ հաներու Խնչ հարստութիւն Թրանսացի համար՝ եթէ ան ալ նոյն ճարտարարուեանտին հետևիս»

Այսօր որ Ռէօմիւր գոհ պիտի ըլլայ, որովհետեւ իր դաղարարները ընձիւզած են և արուեստական թխարանները, տաքցուած կանոնաւոր կերպով, շատ տարածուած են:

Ան որոնումներ ըրաւ յախճապակիի վրայ, բայց շատ հին ժամանակներու Զինացիներուն

և ներկայիս Սաքսոններուն կողմէ հնարուած գեղեցիկ յախճապակիներուն նմանը շինել ցաջողեցաւ Այսուհանդերձ յաջողեցաւ շինել ճերմակ և անթափանց ապակի մը որ Ռէօմիւրի յախճապակի կ'անոււանուի:

Բայց, իր ամէնէն կարեոր գործը այն է որ գրած է միջատներու պատմութեան վրայ: Այս գործը, որ կը պարունակէ այնքան հետաքրքիր և կատարեալ Մարտամառնութիւններ, զսոսուծ է որ Ռէօմիւրը ամենանշանաւոր բնագէտներու կարգը:

Գիտենք որ այս ուսումը իր փոքրիկ տարիքէն նախասուիրած էր Ան իր ամբողջ կեանքի ընթացքին հրաշալի ուշադրութիւնով և յարատեութիւնով հետեւցաւ անորս Ոչ մէկ բան կը փախէր իր ուշադրութիւնէն և ամենափոքր միջատն իսկ իր զիտողութեան առարկան կ'ըլլար:

Տը Ռէօմիւր մեղի կը պատմէ որ ան ամբողջ օրեր անցուց հողին վրայ տարածուած ուսումնասիրելու համար այն կերպը որ թիթեռնիկի թրթուրը կը շինէ իր ընդհաղեայ բնակարանը Մինչև այդ ատեն չէր գիտցուեր թէ ինչպէս թրթուրը կը հինգին առ հաստատել հողին տակ բաւական հաստատուն կամարներ՝ հոն բնակելու համար վեց, ութը կամ տասը ամիս, տառանց որ անիկա եղանակներուն փոփոխութիւններէն

աւերուի: Ինչպէ՞ս այս փոքրիկ որ մնաղիրը կ'աշխատէր իր ընդողեայ շինութեան ներսու ինչպէ՞ս կը հայթայթէր իր բնակարանը պահող պատերուն շինութեան նկոթերը

Ասիկա գիտնալու համար առ Ռէօմիւրյարատեռթիւնով հետևեցաւ թրթուրի մը աշխատանքին թողուց որ ան իր տունը գրեթէ ամբողջովին շինէ, յետոյ վերցուց զայն ծածկող հողէն մաս մը, այնքան խնամքով շինուածքոյնին կէսը զուրսը դրաւ, մնացորդը թողլով հողին տակ՝ թրթուրին տրամադրութեան տակի Ասիկա սքանչացումի արժանի համբերութիւնով վերսկսաւ իր աշխատանքին՝ նորոգելու համար դիտողին պատճառած աւերը: Ան բացուածքին մօտ փնտոեց կակուղ հող մը, զայն դրաւ խըրամին մէջ, ամրացնելով զայն իր մետաքսի թելերուն միջոցով և, բացուածքը դոցելու համար, ներս առաւ որոշ քանակութիւնով հող որ ձնչեց, ծասքեց մետաքսով, կազմելով գնդակներ, որոնցմով քիչ առ առ քիչ խցեց առ Ռէօմիւրի պատճառած խրամը:

Այս վայրկեանէն անիկա այլևս չտեսաւ թէ ներսը ի՞նչ կ'անցէր. բայց հողին շարժումներէն գիտցաւ որ միջատը կը շարունակէր ամրացնել իր փոկրիկ սենեակը: Զայն հանգիստ թողուց՝ լի յարգանքով այս խեղճ փոքրիկ անասունին քաջութեան, համբերութեան և իմացականութեան հանգէպ:

Այս օրինակը միայն կը դնենք, բայց առ Ռէօմիւր զրեց շատ մը ուրիշ միջատներու աշխատանքը, ոչ պակաս նշանաւոր, և ամէնը յօրինուած ըստ հասակի և ըստ իրենց պէտքին: Այս շինութիւնները երբեմն կը պահանջեն շատ երկար ու շատ գիտար աշխատանք մը, որուն համար միջատները կը լծուին ծանր բեւներու և ճամրան յաճախ կը կենան հանգչելու և իրենց ուժերը վերստանալու համար, նախքան իրենց գործողութիւնը շարունակելը:

Եթէ անոնք հաստատեն թէ հողը յարմարչէ, տեղը կը լքեն և նորէն կը վերսկսին:

Իր գիտողութիւններուն շնորհիւ այնքան դաստիարակիչ իր գրքին մէջ բնագէտ գիտունը մեր առջև քօղաղերծածէ աշխարհ մը որ մինչեւ այդ ատեն ճանչցուած չէր և ասիկա հրաշալի աշխարհ մըն է, որովհետեւ իր բնակիչները ունին բոլորը կեանք մը և տարրեր բարք: Ոմանք, ինչպէս մեղուները, կը կազմեն թագաւորութիւններ կազմակերպուած խիստ կարգապահութիւնով մը, ուրիշներ կ'ապրին, ինչպէս մրջիւնները, եռանդուն և աշխատաէր հանրապետութեան մը մէջ, դեռ ուրիշներ, հրաշալի ճարտարապետներ, կը բարձրացնեն կամարներով և հաստատուն գմբէթաւոր յիշատակարաններ, ասոնք են վայրորդները (ճերմակ մըջիւն), վերջապէս, կարգ մը պիծակներ կը շինեն բազմթիւ սենեակներով խաւաքարտէ տուներ:

Այս այնքան գասփուկ կննդանիներուն քով  
կր գտնուի ին չափազանց այլակերպ արհեստներ,  
անոնք հիւսն են, կահագործ, որմանզիր, դորգա-  
գործ, թղթագործ, հիւսող, չուանագործ և այլն  
ծատը նոյնիսկ նուագածու են, այս, նուագա-  
ծու, և, փորձելու համար, առ Ռէօմիւր կը մատ-  
չանչէ ձպուռու

Ան թմրուկ կը նուագէ, կ'ըսէ գիտունը  
Յիրաւի, ճպուռը իր որովայնի իւրաքան-  
չւր կողմը ունի իսկակտն թմրուկ մը Կիսա-  
գլնդային խորշ մը կը կազմէ անտուկը. այս  
անտուկը ծածկուած է չոր, կորնթարթ թաղան-  
թով մը, ասիկա թմրուկին մորթն է: Միջաւը  
այս թաղանթին վրայ կրնայ ներդործել չափա-  
զանց արագ կերպով զայն ներս քաշելով ու  
դուրս մղերվ: Այս երկու թմրուկները կարգով  
ներդործուելով կ'արտադրեն այն աղմուկը որ  
մենք կ'անոււանենք ճպուռին երգու

Շատ մը ուրիշ միջաւներ ալ նուագածու  
են, ինչպէս խառնիմները (մարախի տեսակ), մա-  
րախները և ուրիշ հազարաւորներ: Մղրիդին  
քրի-քրին միթէ երգ մը չէ:

Բլլայ բարիզի շրջակայքը, լլլայ ալ Ռէօ-  
միւրի մէջ իր ունեցած հարուստ կալուածնե-  
րուն մէջ է որ առ Ռէօմիւր կը կատարէր իր  
գննութիւններն ու փորձերը

Բազի աը Ռէօմիւր դղեակէն ուր անցուց

իր մանկութեան մէկ մասը, ան տէր էր նաև  
անկէ ոչ հեռի ուրիշ կալուածի մը, տէ զ'Անկլըն  
էր ուր կը սիրէր յաճախ ըլլալ և ուր կը հրաւի-  
րէր իր բազմաթիւ բարեկամները:

Ան յաճախ կ'երթար նաև նորմանտիա,  
ուր կը բնակէր Վարինեռն՝ որ իր երիտասար-  
դութիւնը զեկալվարած էր: Տը Ռէօմիւր միշտ  
քանի մը շաբաթ կ'անցնէր այս գեղեցիկ երկի-  
րը իր կալուածներէն նկարագեղ Պէրմոնտէրի  
մէջ, ի ներկայութեան իրեն հիացողներէն մէ-  
կուն: Ան հոն հաստատած էր հնոցներ և աշխա-  
տանոց մը, ուր կը կիրարէր իր փորձերուն մեծ  
մասը:

Այսուհանդերձ գրեթէ ամբողջ գարունը  
կ'անցնէր Բարիզի մօտիկ Սէն գետի եղերքի իր  
Պէրսիի սիրուն տունը Հոն է որ մանաւանդան  
գրած է իր այնքան շահեկան գիրքերը միջատ-  
ներուն, բնագիտութեան և բնդիանդապէս բնա-  
կան պատմութեան վրայ:

Ահա ստուգապէս մեծ ժառանգութեան մը  
ապացոյցները, բայց պէտք չէ երբեք նախանձիր  
որովհետեւ անոր չնորհիւ է որ առ Ռէօմիւր կըր-  
ցած է իրագործել այնքան գիւտեր որոնք գի-  
տութեան մեծ ծառայութիւն մատուցած են:  
Մեր յիշածներէն դուրս դնենք նաև հանգերու  
և մետաղագործութեան վրայ իր ուսումնախ-  
րութիւնները, երկաթի բարելաւումը, հողի տար-

բալուծումը՝ այնքան օդտակար երկրագործութեան, բիւրեղագումներու երկրաչափական ձևերուն բացատրութիւնը, կարդ մը ծովային ձուկերու լուսածնափայլութիւնը, թմրածուկին յառաջ բերած ընդարձացումը, և այլն։ Այս հսկայ դործերը պատկերացնելու համար հատորներ պէտք են։

Անիկա շյոգնող գիտուն մըն էր որ ոչ մէկ ծախքի առաջ կանգ կ'առնէր բնութեան մէկ գաղտնիքին թափանցելու և զայն բացատրելու համար։

Օր մը իր տը Ռէօմիւրի դղեակին մէջ տեսաւ դարաստանի պատերուն մէկէն շատ հազուագիւտ տեսակի մորխի (սունկի տեսակ) մը դուրս ելլելը իսկոյն ուղեց գիտնալ թէ ի՞նչպէս այս հետաքրքրական սունկը կրցած էր ծնիլ այս պատին մէջ։ Ան որմնադիրը կանչեց և հրամայեց պատէն մաս մը քանդեր Այսպէս կրցաւ այս մորխին ծագումը իմանալ և անոր մասին գիտութեանց Ակադեմիին զրուցատրութիւն մը ըրաւ։

յս գիտունը որ չէր վարաներ ծախսել իր ժառանգութիւնը գիտութեան համար, սքանչելի սիրտ մը ունէր Առանց հաշուի կը ծախսէր իիրեն ցոյց տրուած թշուառները

սփոփելու համար։ Ան կ'այցելէր իր բարեկամներէն կամ պաշտօնակիցներէն անոնց որ կ'իմանար թէ հիւանդ էին կամ վիշտ մը ունեին։

Կը պատմուի թէ որ մը ան իմանալով որ փոքր կարողութեան տէր գրադէտ մը արկածի մը մէջ վիրաւորուած է և շատ նեղութեան մէջ է, այցելութեան կ'երթաց անոր։ Իրաւ աղջայն կը գտնէ ինեղ բնակարանի մը մէջ, գուրեկ անհրաժեշտ բաներէն։

Տը Ռէօմիւր, լի փափկանկատումով չէր համարձակեր անոր ընծայել իր քսակը։ Խնչպէ՞ս ըներ Ան նշմարեց պատէն կախուած սնարմէք հին նկար մը։ Մօտեցաւ անոր, այնովէս ձևացուց թէ մեծ ուշադրութիւնով կը քննէ։

—Անաւասիկ, գոչեց ան, նկար մը որուն շատ կը հաւնիմ։ Կ'ուղէ՞ք զանիկա ինձի ծախսեր բարեկամու Աս ինձի մեծ համոյք պիտի պատճառէ։

Հիւանդը, որ անոր ճարտարամտութեան վրայ չէր կասկածեր, համարձակ պատասխանեց։

Աս առաջին անդամն է, Պ. ար Ռէօմիւր, որ այս նկարին վրայ կը սքանչանան, ևս միշտ զայն նկատած եմ արժէքէ զուրկ։

—Ինձի համար արժէքաւոր է, բարեկատուն, կ'ուզեմ գնել զայն, կամովին անոր պիտի տամ 500 էքիւ (Փրանսական հին դրամ)։

—Ո՛հ, զուք կը կատակէք, ասոր տառներորդն իսկ չ'արժեն։

— էն յաւ, ըսի արդէն, հինգ հարիւր էքիւր  
— Զեղի կը թողում, քանի որ զուք կը կար-  
ծէք որ կ'արժէ այս դինը և ձեզի հաճոյք պիտի  
պատճառէ:

Այսպէս է որ տը Բէօմիւր այս խեղճ գրա-  
գէտը նեղութննէ փրկեց՝ առանց վիրաւորելու  
անոր սրժանագատութիւնը, Ասիկա վեհանձն  
արարք մըն էր, որովհետև նկարը քսան էքիւ  
անդամ չըր արժեր:

մենարարձր համրաւի հասած այս մեծ  
գիտունը կրնար տակուին երկար ա-  
տեն իր փառքը աւելցնել երբոր հասարակ ար-  
կած մը վերջ տուաւ իր կեանքին: Սն ամառը  
Նորմանտիա կ'անցնէր իր Պէրմոնտիէրի կալ-  
ուածքը, հոն դարսատանին մէջ ինկաւ և մեռաւ  
1757 Հոկտ. 18ին՝ 74 տարեկան հասակին:

ՎԵՐ



15955

## «ԳԱՐՈՒՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱԲ

Դրատուն «Ֆրումոասա»

Tip. „Frumoasa“, Frumoasa (Jud. Ciuc)

Roumanie

### Ա. ՇԱԲՔ

1. Փոքրիկ Կարմիր Գլխանոցաւորը
2. Կօշիկ Հազած Կատուն
3. Ոսկիէ Ժամանակամիջոցին Վախճանը
4. Հեքեաթներ
5. Հեքեաթներ (Բ.)
6. Հեքեաթներ (Դ.)
7. Յովհաննէս Ալթունեան
8. Կապտամօրուսը
9. Հրաշագործ Զին
10. Ինչպէս Աղագայ Կը Շինուի

Այս շաբքի իւրաքանչիւր դրքոյքը կը բաղ-  
կանայ 16 էջէ

Գին հատը 7 լէյ, արտասահման 1 ֆրնս. ֆրանք

### Բ. ՇԱԲՔ

1. Արտակարգ Տղայ Մը
  2. Փոքրիկ Հովիւր Գիտունը (ժամուլի տակ)
- Գին հատը 15 լէյ, արտասահման 2.50 ֆրանք